



ՀԱՅՈՑ ԿՐՕՆԱԿԱՆ ԲԱՆՍԱՍՏԵՂԺՈՒԹԻՒՆ

1. Մեր հին մատենագրութիւնը, շատ քիչ բացառութեամբ, զուտ կրօնական է, և մեր նախնիք, ընդհանուր զիծերու մէջ, բոլորովին կրօնական հասարակութիւն մ'էին, իրենց եկեղեցիով: Ան ինքզինք իբրև ազգային ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ շեշտել տուաւ 2. դարու կիսուն: Այնուհետև է որ կունենանք մեր տօմարն ու կրօնական բանաստեղծութիւնը.

2. Ս. դարուն, «Ոսկեղէն դարուն», ս. թարգմանիչներու ձեռքով կակտի մեր Եկեղ. մատենագրութիւնն, որ երկու մասի կը բաժնուի՝ Ժողովրդային ու վարդապետային: Առաջինը կը բովանդակէ 1. Կրօնային բանաստեղծութիւնը, այսինքն Շարականներ, Տաղեր, Գանձեր. նաև կրօնական առասպելներ, Հաւատալիքներ, Տեսիլքներ և այլն. 2. Վարդապետութիւն, այսինքն Վարջ սրբոց և Տօներու նշանակութիւնը. 3. Արքեպիսկոպոսութիւն, գլխաւորապէս եկեղեցական ճառեր, ներբողներ ու խրատներ. 4. Հովուական, այսինքն եկեղեցական կոնդակներն ու շրջաբերականները: Վարդապետական մասն որ ժողովրդին մատչելի չէ և միայն կը զբաղեցնէ մասնազէտ եկեղեցականները, կը բովանդակէ 1. Գաղտնաբանութիւն. այսինքն ուսումնասիրութիւն այնպիսի կրօնական գիրքներու որ կը վերաբերին Աստուածութեան գաղափարին, եկեղեցական խորհուրդներուն և այլն, և որ կը լուսարանէ ուղիղ վարդապետութեան ու չարափառ վարդապետութեան տարբերութիւնը: 2. Մեթոքանութիւն, որ ս. Գիրքը կը բացատրէ Աւանդութեան և ս. Հարց գրուածներուն համաձայն: Եւ 3. Կանոնադրութիւն կամ կանոնային դաս, այսինքն եկեղեցական կանոններու քննութիւնը, ծագումն ու պատմութիւնը:

3. Եկեղեց. Մատենագրութեան աղբիւրներն են Քարոզութիւն կամ Գաղտնաբանութիւն, Մեթոքանները այսինքն Մաշտոց, Ժամագիրք և ԼՈՒՄՍԵ Ա.

այլն, որոնց մէջ են կրօնական երգերը, Տօները և Խորհուրդներու վերաբերեալ աղօթքներն և այլն. ձառնորէ կամ Տնապարտութեան, ժողովածուներ, սուրբերու մասին պատմութիւն, ներբող և այլն. Ինչպէս զանազան եկեղեցական ժողովներու կանոններու հաւաքածուներ: Ասոնցմէ զատ կան նաև սա նիւթական աղբիւրները՝ եկեղեցական պատկերներ, Խաչեր, Աւետարաններ, Ձարդեր, Սպասներ, Անօթներ և այլն, որոնք ունին իրենց պատմութիւնը. նաև տաճարներն որոնց շինուածքի տարբերութեան մասին ատենօք քննութիւններ և վէճեր եղած են: Նմանապէս աղբիւր են հին ձեռագիրները, որոնց թէ արտաքին և թէ ներքին կազմութիւնը ծանօթութիւն կուտայ կղերին արուեստագիտութեան վրայօք: Ասոնց մասին մինչև անգամ առանձին հրահանգներ կային: Ձեռագիրներէն ոմանք ճոխ յիշատակարաններ ունին, որոնց մէջ տեղեկութիւն տրուած է թէ ո՛ւր գրուած է գիրքը, որո՞ւն ձեռքով և ո՞վ թելադրած է: Ասոնց մէջ կան գեղարուեստի վերաբերեալ բառեր, դարձուածքներ: Նախնիք մեծ ջանք ի գործ կը դնէին՝ ս. Գիրքը ծաղկելու համար, որովհետև աղիկա իրենց համար սպաշխարութիւն կամ բարի գործ կը համարուէր:

4. Սկեղեց. Մատենագրութեան ժողովրդական մասը միայն ժողովրդի կեանքին հետ կապ ունի. հոն պատկերացուած են հայոց կրօնական գագացումներն ու պահանջները: Իր գոյութեան պատճառն ու նպատակը նոյն իսկ ժողովրդական կեանքն է:

Սկեղեցական մատենագրութեան այս մասին մէջ գլխաւոր տեղը կը բռնէ կրօնական բանաստեղծութիւնը: Սա բանահիւսութեան կամ գրականութեան այն ճիւղն է ուր կարելի է ճանչնալ իւրաքանչիւր ազգի զանազան դասակարգի ըմբռնած կրօնական կատարելատիպ էակներն ու իրենց պարագաները: Հոս երանգներով պատկերացուած է ժողովրդի երևակայութիւնը կրօնական գաղափարներու մասին, որոնք այնքան աւելի յսեմ ու ընտիր կերևան, որքան զարգացած է նոյն իսկ այդ գաղափարներն ընդունող ժողովուրդը, կրօն. բանաստեղծութեան մէջ խտացած է ժողովրդի գաղափարը գերագոյն էակի, երկնային զօրութեանց աջակից կամ հակառակ ոգիներու, իրենց գործերուն և մարդոց վրայ գործած տպաւորութեան մասին: Հոս իրականը խառնուած է մտացածիին հետ,

և անելի յատակ կարտայայտուի ժողովրդի երևակայութեան ուժն ու իրենցմէ յառաջ եկած հաւատքը: Աւ որովհետև կրօն. բանաստեղծութիւնը զարգացած է ժողովրդի երևակայութենէն, իր գոյութիւնը կը շարունակէ անխափան. դարերու ընթացքին մէջ, ցորչափ նոյն ինքն ժողովուրդն ապրի: Այդ բանաստեղծութիւնը յաւիտենական է: Հին հաւատքի ատեն հաստատուած կրօնական բանաստեղծութիւնը կը մշտնջենաւորէ իր գոյութիւնը՝ պատուաստուելով քրիստոնէական հայեացքով: Այդպէս կարելի կըլայ քրիստոնէական կրօնի բանաստեղծութեան մէջէն հետազօտել հին հաւատքի բեկորները:

5. Կրօնական բանաստեղծութեան աղբիւրներն են. 1. Նոյն ինչ ժողովրդական իտանքը. 2. Կրօնական իտանքը. 3. Քրիստոնէական եկեղեցւոյ դոգմաբան իտանքն ժամանակները կամ երեսյնները. 4. Ճգնառութիւն իտանք կամ Մենախոյնութիւն. 5. Բնութեան երեսյններու բացատրութիւնը կրօնական դոգմայրով:

Ժողովուրդը կրօնքով կապրի: Ունի իր Սրբութիւններն որոնց մասին հիւսած է զանազան երգեր ու զրոյցներ: Ասոնք դարերու ընթացքին մէջ փոխուած են ժողովրդի զարգացման համեմատ: Ժողովրդական կեանքն է եղած այն գլխաւոր ուժն որով պահպանուած են նախնի կրօնի զանազան սկզբունքները. հազար ու մէկ փոփոխութեանց ենթարկուելով, և ատկէ զատ, ժողովրդական կեանքը պահպանած է իրեն մէջ հին հաւատքի քրիստոնէական կրօնքի հետ մրցման նկարագրութիւնն և ասոնց հետևանքները: Ժողովուրդը պահած է Հին հաւատքի սրբատու փին ծէսերը, արարողութիւնները, Սովորութիւններն որոնք քրիստոնէական կրօնքի հետ կապ չունին երբէք, ասոնց մէջ քրիստոնէական բան մը չկայ, ինչպէս Ուխտազնացութեան մասին ժողովրդական հայեացքները, Ընկնաւորները, Գուշակները, Թղթահմայ ու Գրահմայ, 'Իներու հաւատալ և այլն ¹⁾:

Կրօնական կեանքն ըսելով որ շատ բազմակողմանի ազդեցութիւն ունի կրօն. բանաստեղծութեան վրայ՝ կը հասկնանք այն բոլոր կարգերը, ծէսերն ու արարողութիւններն որոնք կրօնի կը վերաբերին: Ասոնք երկու մասի կը բաժնուին. 1. Կրօնական ծէսեր, զորոնք եկեղեցին ընդունած է և որոնց մասին ա-

¹⁾ Ասոնց մանրամասն վերլուծումը համառ. «Բիւրակն», շաբաթաթերթի, 1898, մեր «Ժողովրդ» բանահիւսութեան ազդակները:

ուանձին կանոններ սահմանած է, 2. Այն սովորութիւնները դրոնք թէև եկեղեցին չէ ընդունած ու սրբազործած, սակայն ժողովուրդն իր բազմադարեան սովորութեամբ նուիրագործած է: Ճգնաւորական կեանքն ալ որ ծագած է արևելքի մէջ՝ մեծ ազդեցութիւն ունեցած է Կրօնական բանաստեղծութեան վրայ: Արհամարհելով աշխարհն ու աշխարհածին մարմիննին տանջելով յոյս կը տածէին երկնաւոր վարձատրութեան. ուստի կը հեռանային գուարճութիւններէ և մինչև անգամ աշխարհէն, և առանձնական կեանք կը վարէին այրերու և ծառի խոռոջներու մէջ: Ճգնաւորական կեանքը մեծ ազդեցութիւն ունեցաւ ժողովրդին վրայ, և այնքան մեծ էր ատիկայ որ յերկրուեցան զանազան հրաշքներ ու առասպելներ: Աստուծոյ շատ կը գտնուին Վկայաբանութեան մէջ, ինչպէս Նարեկացւոյ աղոսնիները, Յովհաննիմաստասէրին վիշապը և այլն:

Առ հասարակ ընութեան երևոյթներու վրայ տարբեր գաղափար ունէին մեր նախնիք: Ասոնք տեղեկութիւն չունենալով այն երևոյթներու պատճառի մասին, մէն մի երևոյթ կը բացատրէին իբրև ժողովրդի մեղքի հետևանք: Տարածած Մահը, Սովը, Լուսնի և Արեգական խաւարումներն ամէնքն ալ մեղքի հետևանքներ էին: Յովհաննիս «Կողեւն» ճգնաւոր 1036 ին տեղի ունեցած Արևի խաւարումը կը վերագրէ Քրիստոսի 1-000 թուականին ու Նեռի ծնելուն: Այդպիսի աւանդութիւններ շատ կան և հասած են մինչև մեր օրերը, և ասոնք մեծ ազդեցութիւն գործելով ժողովրդին վրայ՝ հետզհետէ Առասպելաբանութեան նիւթ դարձած են և մտած են Կրօնական բանաստեղծութեան մէջ:

Կրօնական բանաստեղծութեան առատ նիւթ կը մատակարարին նաև զանազան պատմական դէպքեր, ինչպէս Պետրոս Գետադարձի համար կաւանդուի թէ խաչը ջուրը ձգելու ատեն ձորոխ դետի հոսանքը կեցած է, Սահակ Զորափորեցին մինչև անգամ իր մեռած ատեն ժողովրդին օգտակար եղաւ՝ Ամիրապետին բարկութիւնն իջեցնելով: Վանքերու մասին աւանդութիւններն ալ նոյնպէս մեծ նշանակութիւն ունեցած են Կրօնական բանաստեղծութեան մէջ:

Կրօնական բանաստեղծութեան ազդակները կը կազմեն նաև կրօնական զրոյցները: Ունէ մէկ նշանաւոր դէպք կը դրօշմուի ժողովրդին մէջ և հետզհետէ ճոխ ընդմիջարկութիւններով

կը դարդարուի: Ասոնց վրայ կը հիւսուին զանազան պատմութիւններ, զրոյցներ, որոնք տեղէ տեղ, բերնէ բերան անցնելով կենթարկուին զանազան փոփոխութեանց: Այսպիսի զրոյցներուն ընդհանուր հանգամանքն է պատկերացընել իրողութիւնը հրաշալի ձևով, գերբնական գործողութիւններով, որոնց կը միջամտէ Նախախնամութիւնը: Հոս իրար կը խառնուին Երականն ու Ստացածինը, և հրաշալի նկարագրութեանց առջև կը նսեմանայ Բուն պատմական իրողութիւնը, զրոյցին պատճառը: Սուրբերէն, Սրբազաններէն շատերու մասին կան կրօնական զրոյցներ, որոնց մեծ մասը մինչև հիմայ գոյութիւն ունի ժողովրդի մէջ: Եթէ վերլուծուին երևակայութեան այս արդիւնքները, պիտի տեսնուի որ ատոնք կը բովանդակեն եկեղեցական պատմական գլխաւոր կէտերը: Ասոնցմէ կարելի է քաղել ամբողջութիւն մը ուր պիտի պատկերանայ ժողովրդի կրօն. հայեացքը, աւելորդապաշտութիւնը, պատմական կեանքի մասին ունեցած տեղեկութիւնները, նաև իր տնտեսական վիճակը:

6. Բանաստեղծութիւնը կը բաժնուի 1. Դրացանդաբան (կամ մեր նախնեաց լեզուով «Վիպական») առարկայական (об-jectif) կամ Ոսկեղէն դարու լեզուով «Յանդիմանակացական» իրերը, արտաքին դէպքերը կը պատկերացընէ. 2. Բանագործան (Dramatique), որ Դրացանդական առարկանութիւնն ու Քնարականին անձնաւորութիւնն է միանգամայն, այսինքն ներքին աշխարհին արտաքին դէպքերով պատկերացումը, և 3. Քնարան (Lirique), որ աւելի ենթակայական (Subjectif) կամ Ոսկեղէն դարու լեզուով («Անձնական») է, որովհետև պուէտը (=Բանաստեղծ) իր ներքին զգացումը ցաւը կամ ուրախութիւնը կը յայտնէ:—Քնարական կոչուած է այս բանաստեղծութիւնը՝ երգերը քնարով երգուելուն համար: Քնար երբայեցերէն բառ է, Քինար:

Քնարական երգերը նախապէս ուրախութեան նուազներ էին որ յիշեցնելով անցաւոր կեանքը՝ աշխարհային բարութիւնները վայելել կը յորդորէին: Սակայն և որովհետև Քնարաններուն կէսը կերգէին անցաւոր կեանքը, վիշտ ու հոգը, պակէ ծագեցաւ Սուգի ու Աշխարանքի (Նղերական) երգերը:

7. Կրօնական բանաստեղծութեան Քնարական մասը խտացումն է հեղինակի կրօնական զգացման որ կարտայայտուի զանազան ձևերով, կամ իբրև պատկառանք, երկիրդ Գերագոյն էակէն, Խոնարհական զգացում, կամ իբրև Փառաբանութիւն,

Գովեստ սքանչանաց. և վերջապէս Ակնկալութիւն, Շնորհք, Ողորմութիւն սպասել Գերագոյն էակէն: Այսպիսի զգացումներ կարտայայտուին նաև սուրբերու և վկաներու նկատմամբ, որոնց բարեխօսութեան ակնկալութիւն ունին: Այս զգացումներով լեցուն են Հայոց հոգևոր երգերն որոնցմով հայ գրականութիւնը շատ ճոխ է: Ի՞նչէն է այս.—Մէկ կողմէ ջերմեռանդ կրօնասիրութիւնը, միւս կողմէ Քրիստոնէական կրթութիւնն՝ որ մեր նախնեաց մէջ շատ մեծ եղած է: Քնարական բանաստեղծութեան նախատիպն էր Ս. Գիրքը, գլխաւորապէս Սաղմուտ, Սաղմոսերգութիւնը Հայ եկեղեցւոյ հոգեգմայլ երգերէն մէկն է: Ս. Գիրքն Ս. դարուն թարգմանուելով՝ Հայ դպրոցներու և Գալեփանքներու գլխաւոր դասագիրքն եղաւ, ուր կը գտնէին ուսումնասիրութեան համար բազմակողմանի նիւթ: Ս. Գրքին մէջ կը տեսնէին Կրօնական բանաստեղծութեան վերաբերեալ օրինակներ, որոնք կը զարթնցընէին Հայոց մէջ ձկտումը նոյն պիսի երգեր յօրինելու: Մանաւանդ որ Սաղմոսի և նաև Աստուածաշունչի միւս գիրքերու զանազան օրհնութիւններն այնքան խորապէս տպաւորուեցան նախնեաց մէջ որ ասոնց հետևողութեամբ յօրինեցին նոր երգեր: Քրիստոնէութենէ առաջ, Հին հաւատքի ատեն, կային կրօնական զգացումներ պարունակող երգեր, հարկ էր որ անոնց յաջորդէին Քրիստոնէական երգերը, որպէս զի մէկ կողմէ զօրացնէին քրիստոնէական կրօնի վերաբերեալ զգացումները, և միւս կողմէ Հին հաւատքի ոչ նուազ վսեմ գաղափարներն ամփոփէին իրենց մէջ: Այս նըպատակին հասնելու համար հարկ էր նոր կտակարանի գլխաւոր անցքերը քնարերգել՝ ժողովրդին ծանօթացընելով կրօնի էական կէտերը, այսինքն Աստուածութեան անձնաւորութիւնները, անցնիլ երկրորդական կէտերուն, այսինքն քրիստոնէութեան տարածողներուն, վկաններուն, ս. հարց և հին կտակարանի վերաբերեալ սուրբերուն: Այս կարգը կը տեսնուի նոյն իսկ երգերուն մէջ, Այն երգերն, որ կը բովանդակեն Աւետարանի գաղափարները, հին ատեն գրուած են, ինչպէս կը մատնանիչուին իրենց բովանդակութենէն ու ոճէն: Կրօնական բանաստեղծութիւնը զարգանալու պատճառներէն մէկն ալ եղած են տօները. իւրաքանչիւր տօնի պատիւը բարձրացընելու և խորհուրդը ընդհանրացընելու համար՝ նախնիք յօրինեցին երգեր, որոնց մէջ մէկ կողմէ կարծարծուէր ս. Գրքի բովանդակու-

թիւեր, և միւս կողմէ կը յայտնէին իրենց զանազան կրօնական զգացումները:

8. Հայոց հոգևոր երգերը այսպէս կը բաժնուին. 1. Սրգէր որոնք էրան էկեղեցւոյն քօներու հետ և այդ քօներուն իբրևին: Ասոնք կը կոչուին Շարուաններ: 2. Սրգէր՝ որոնք և ո՛չ մէկ էկեղեցւոյն որդերու-ըտան հետ էրան չուանին: Ասոնք ալ կը կոչուին Տաղեր: Եւ 3. Այն սրգէրն՝ որ իբրևին ժամերգու-ըտան որդեալ մըրոյն և ինչ բովանդակէն խնդրուածքներ: Ասոնք ալ կը կոչուին Գանչեր. (գանձ, գանձ պարսկերէն բառ է և կը նշանակէ կրօնական երգ): Ասոնցմէ զառ կան խառն երգեր որ կը բովանդակեն խնդրուածք և գովեստ (ներբող) սուրբերու մասին:

Տաղերը, գանձերը, նաև մեղեդիներն ալ Շարական կը կոչուին առհասարակ (թէև զանազանութիւն կայ ասոնց միջև, արգէն ըսինք) ինչպէս կը տեսնուի Ներսէս Ենոբալայ «Հրեշտակաց Բարսեղի Կոնստանտինոպոլսի» խառն հարգատացիս թղթին և Ներսէս Լամբրոնացւոյ «Մեկնութիւն պատարագի» «Տէր թագաւորեսցէ ի» մէջ— «Ձոր երգէ եկեղեցի խորհրդապէս նախ սկիզբն սրբոյ պատարագին ընդ որ և շարական յարմարին պատշաճապէս ի փառս Աստուծոյ»:

Գարով չարական, բառի նշանակութեան, մեր եկեղեցական մեկնիչները աւելի կը համարեն «Շարական»ը բարդուած Շար և ունի բառերէ, այսինքն ազնիւ քար, իբրև թէ նշանակէ «չարականաց պատուականաց» երգին վայելչութիւնն այլաբանելով: Սակայն հայ լեզուի բարդութեան կանոնն ասոր դէմ կեցէ, որովհետև Այն իբրև ազնիւ քար նշանակիչ, սովորաբար նախագաս կը դրուի բարդութեան մէջ, ինչպէս «Ականակապ», «Ականագոյն» և այլն, իսկ ուրիշ բան եթէ նշանակէ, բառն անփոփոխ կը մնայ, ուղղական, ինչպէս «մեծակն», «չարակն» և այլն: Ասոր համար նախամեծար է Շարուան բառն ածանցուած համարել եբրայական սեմական շէր կամ շէր բառէն որ «երգ» կը նշանակէ, այս սեմական բառն նոր պարսկերէնի մէջ ալ կայ՝ արաբացիներէն փոխ առնուած:

9. Հայոց կրօնական երգերուն այս բաժանումը կը համապատասխանէ հին եբրայական բանաստեղծութեան սաղմոսերգութեան:—Սաղմոսի եբրայեցերէն անունն է Կեհլլեթ, այսինքն գովեստներ փառաբանութիւններ, թէպէտ և Սաղմոսնե-

րէն շատերը մտնաւանդ Ողբ կամ Եղերերգութիւն են՝ Քնար-
երգական ըլլալուն: Սաղմոսներուն մեծագոյն մասն իբրև վեր-
նագիր ունի Միջոյր որ կը նշանակէ «բանաստեղծութիւն»,
«երգ»: Այս բանն եօթանասնից յունարէն Աստուածաշունչի
մէջ թարգմանուած է Փայմոս, ուրկէ Հայերէն «Սաղմոս», այս-
ինքն նուագերգութիւն կամ քնարական քերթուած:

Սաղմոսերգութիւններն իրենց բովանդակած նիւթին հա-
մեմատ կը բաժնուին. 1) Սհովոյէ կամ որ ճիշտն է Սահլէ (Ա-
լիլուեաները), «Գովեստի երգեր», Գէհիլէ՛ բուն նշանակու-
թեամբ: 2) Տծերու արէն երգութիւնը «Սրգ աստիճանաց, և 3.
Այն սաղմոսներն որ կը բովանդակեն Գործական դեղերը, և 4. Խոսան սաղ-
մոսներ, Եղերական, Մեսիական սաղմոսներ:

10. Որոշուողը կամ Տաղաչափութիւնը զանազան կանոններու
համեմատ վանկերը չափով կամ թուով կարգաւ շարել, կամ
բանաստեղծական լեզուով խօսիլ կը սովորեցնէ: Հետևապէս
Տաղաչափութիւնը բանաստեղծութեան իբրև թէ՛ քերականու-
թիւնն է:

11. Տաղաչափութիւնն երեք տեսակ է. շեշտայն, վանկայն,
կամ ընդհանր ու չափայն:

Շեշտալ ոտանաւորին մէջ բառերուն և վանկերուն շեշտն
որոշ կանոնի տակ է: Սրգուելու համար եւրոպական եղանակ-
ներու վրայ յօրինուած երգերը շեշտալ ոտանաւոր են:

Վանկային կամ թուական ոտանաւորը վանկերու թուով
կը կազմուի:

Թուական ոտանաւորներն ընդհանրապէս յանգաւոր կըլ-
լան: Չափականն ալ, թուականին հակառակ, ոչ թէ վանկ կը
համարէ, այլ վանկերու թուէն անկտիս, վանկերու երկայն ու
կարճը չափելով՝ ոտք կը ձևացնէ: Չափական ոտանաւորը բո-
լորովին անյանգ է: Շարականները մեծ մասամբ չափական ո-
տանաւորներ են:

12. Չափականին ոտքերէն ոմանք երկավանկ են և ոմանք
եռավանկ, կը գտնուին նաև բազմավանկներ, սակայն երկա-
վանկներուն և եռավանկներուն բաղադրութիւնն են: Չափա-
կան ոտքերն ու իրենց անուններն ըստ հնոց հետևեալներն են,
երկավանկ ոտքերն են Տեծալէրջ, Տեծասոյ, Կամբոյր ու Խփայր:

Երկավանկ բառի մը առաջին վանկն եթէ սուղ ու վեր-
ջինն երկար ըլլայ, կը կոչուի մեծավերջ, եթէ առաջինն երկար

ու վերջինը կարճ ըլլայ, մեծասար, երկու երկար միավանկ բառեր կը կոչուին համբոյր, երկու սուղ բառեր՝ անգայտ: Առավանկ ոտքերն են սրեղն, վերջոքանջ, չողառօ, չողբորբ, ուտրոյ հաւեյ, ասի, ներգիւ: Առավանկ բառի մը առաջին վանկն եթէ երկար ու վերջին երկուք: կարճ ըլլան, կը կոչուին ստեղն, առաջին երկուքը սուղ ու վերջինն երկար ըլլայ, վերջատանջ. եթէ առաջինը սուղ, երկրորդը ու երրորդը սուղ ըլլայ, քողաղօտ, առաջինն ու երրորդն երկար ու երկրորդը սուղ՝ քողաբորբ. առաջինը սուղ և երկրորդն ու երրորդն երկար՝ աւարտեղ. առաջինը և երկրորդն երկար՝ հաւեղ, երեքն ալ երկար ըլլան՝ սոնք, և եթէ երեքն ալ կարճ ըլլան ներգև:

Այս այլ և այլ չափերուն համեմատ, ոտանաւորները կը զանազանուին Տեծավերջեան, Տեծասորեան, սրեղնեան, վերջոքանջեան, կամ խառն մեծավերջ ու վերջատանջ, մեծասար ու ստեղն, մեծասար ու մեծավերջ, ստեղնեան և ուրիշ համբոյրով խառն:

Հայկական չափերու բուն ու յաճախ գործածականն է վերջոքանջ կամ վերջակէ կոչուածն որուն բովանդակ էական յատկութիւնները հետեւեալներն են.

- 1—3—4—3. սլ¹) պահապան՝ որ ծագեցար՝ յնդեմայ,
- 4—2—4—3. նշան յաղթութեան՝ ընդդէմ՝ աներևոյթ թշնամայն:
- 4—4—4—4. դու փակելոյ դրախտին բացող՝ և առաջնորդ՝ աւազակին,
- 4—4—3—3. որ զբոցեղէն՝ սուրըն կապտեաց անեղին՝ հրամանաւ.
- 4—3—4—3. որովք և մեք՝ վերջացեալքս՝ յամենառատ՝ քո շնորհէ.
- 3—3—4—3. ձոխանա՝ մըք նոքօք՝ գեր ի վերոյ՝ քան զարժանն.
- 3—3—4—4. ողորմեա՝ մաղթանօք՝ սոցա երկրորդ՝ բանաւորացս:

Շատ մը այլաչափ կարծուածներն ալ, ինչպէս ըրած է հ. Արսէն Բագրատունի, «Մշակականք», էջ 18, կրնան գիւրաւ վեցաչափի վերածուիլ:

Վեցաչափ տողի մը մէջ կրնայ 12—16 վանկ ըլլալ՝ չորս անդամի բաժնուած, որոնց իւրաքանչիւրը (երկար և սուղ խառն) երեք երեք վանկ կը համարուի: Այսպէս իւրաքանչիւր տողը 12 չափական վանկ կամ 6 ոտք կուտայ: Կրնան ան-

¹) Այս բռութիւնով (՝) կէտը հատածի կամ անդամի տեղ նշանակուած է:

դամները՝ չորս վանկի տեղ երեք կամ երկու նաև մէկ վանկ միայն ունենալու.— Միավանկ կամ երկավանկ անդամները սովորաբար տողին կէսէն առաջ կըլլան:

Շատ վարժութիւն պէտք է չափական ոտանաւոր մը կարդալու՝ երգելու և անոր գաղտնիքներուն թափանցելու համար: Սրբեմն սրչափ կը սխալին մեր երաժիշտները Շարականը կամ Քաղուածքն երգելու ատեն: Քաղուածք երգել ամէն երաժշտի գործ չէ, ինչպէս դիտուած է շատ անգամ:

13. Սրաժշտութիւնն ալ բանաստեղծութեան նման ունի իր տաղաչափութեան օրէնքները, այսինքն իւրաքանչիւր երգ շեշտերու դրութեան համաձայն բաժնուած է հատածներու: Սրաժշտական երկու գլխաւոր հատած կայ՝ *Տեծասար ու սրեղն*. մնացածները ասոնցմէ ածանցուած կամ բաղադրուած են: Մեծասարը $\frac{3}{4}$ երաժշտական հատած մըն է, եթէ պարունակէ զոյգ ամանակ ուր կը շեշտուի առաջինը, մինչ երկրորդը անշեշտ կանցնի. ստեղն է $\frac{3}{4}$ եթէ կը բովանդակէ երեք ամանակ (կոճատ) ուր կը շեշտուի կրկին առաջինը, մինչև վերջին երկուքն անշեշտ կը մնան. մեծասարի ածանցներն են $\frac{1}{4}$, $\frac{1}{2}$, $\frac{3}{4}$, $\frac{3}{2}$, $\frac{3}{8}$, $\frac{1}{8}$, և այլն, ասոնց $\frac{1}{4}$, $\frac{3}{4} + \frac{3}{4}$ կը շեշտուի մեծասարի ($\frac{3}{4}$) նման, այն զանազանութեամբ միայն որ առաջին $\frac{3}{4}$ շեշտն աւելի զօրաւոր է քան երկրորդինը և այլն. ստեղնի ածանցումն են $\frac{3}{8}$, $\frac{6}{8}$, $\frac{9}{8}$, $\frac{12}{8}$, $\frac{6}{4}$, $\frac{9}{4}$ և այլն, ուր $\frac{9}{8} = \frac{3}{8} + \frac{3}{8} + \frac{3}{8}$ ուռաջին $\frac{3}{8}$ ը զօրաւոր շեշտ ունի, երկրորդը գրեթէ առաջինի կիսուն չափ. և երրորդն աւելի պակաս և այլն. Բարդութիւններն են $\frac{5}{4}$, $\frac{7}{4}$, $\frac{9}{8}$, $\frac{7}{8}$ և այլն, ուր $\frac{9}{8} = \frac{3}{4} + \frac{3}{8}$ -ին կամ $\frac{3}{4} + \frac{3}{4}$ -ին և կը շեշտուի պարզերուն շեշտադրութեան օրէնքով: Մեր եկեղեցական եղանակներու մէջ կան թէ մեծասար և թէ ստեղն և թէ անոնց ածանցներն և բարդ—ածանցներ:

14. Սրաժշտութեան և լեզուի շեշտադրութեան օրէնքները սերտ կապ ունին իրարու հետ, երկուքին շեշտն ալ իրարմէ անբաժան ըլլալով՝ անքակտելի ներդաշնակութիւն մը կը ներկայացնեն:

Մեր լեզուին մէջ կը շեշտուին բառերու վերջին վանկերը միայն: Բացի կոչականներէ, երգեցողութեան մէջ ներելի է բազմավանկ բառերուն երկու շեշտ տալ և եթէ հնարաւոր է, բառի արմատը շեշտել, ինչպէս ըրած են մեր նախնի բանա-

ստեղծ—երգիչ—երաժիշտ հայրերը: Ուրեմն նախ պէտք է երգի խօսքը լեզուական չափի վերածել, յետոյ հատածներու բաժնել, որպէսզի լեզուի և եղանակի շեշտերն իրար համբուրեն:

Լեզուի շեշտերն երաժշտութեան խազերէն առնուած են՝ լաւ ստեղծելու համար: «Առողջանութիւն» կը կոչուի բառերն ուղիղ արտաբերելու կանոնը, իր նշանները, ինչպէս շեշտ՝, բութ՝, երկար՝, սո՛ղ, ոլորակ կամ պարոյկ՝ ձայնաւորներու վրայ կը դրուի: Ասոնց անուններէն քերականական բացատրութիւններ յառաջ եկած են.— շեշտի բնիկ էր: Եւ յետոյ Այս նշաններով կը ցուցուի տանայր—վանկերու ձայնին աստիճանը կամ տեղութեան չափը:

15. Առողջանութիւնը. ըստ նախնեաց (կամ մանաւանդ ըստ յունաց) ձայնաւոր գրերու բարձրութեան ու ցածութեան և երկայնութեան ու կարճութեան վրայ զբաղելով՝ լեզուին իբրև թէ երաժշտական մասն է, որուն համար յոյներն աւելի բացայայտ ստեղծութիւն և կոչած են զոր մերինները ստեղծութիւն թարգմանեցին: Նիւթական նմանութենէն չխափուելով հանդերձ կըսենք թէ ստեղծութիւն ստեղծութիւն մէկ եղանակաւորումն է, ձայնաշարումը, քան ստեղծ բառին մէկ բարդութիւնը: Մեր լեզուն հիմայ շեշտը զոհած է, միայն պարագաներու համեմատ երկար շեշտ ու պարոյկ կը գործածէ, ընկանէն բութ բառ մը կընայ երկարել, շեշտեալ ըլլալ: Թէև յայտնի չի դրուիր շեշտը, բայց առողջանելու, մանաւանդ երգեցողութեան ատեն յայտնապէս կերևան:

16. Հ. Արսէն վրդ. Բագրատունի, երբ 1847-ին «Պոքրիոսի Վիրգիլեայ Մարովնի մշակականք»ը երկար յառաջաբանով մը հայերէնի թարգմանեց ոտանաւոր, այնպէս կարծուեցաւ թէ չափական ոտանաւորը զուտ հայկական է, հայացի այս պատճառաւ չափական ոտանաւորը կոչուեցաւ «հակական չափ»: Սակայն Հ. Յովսէփ վ. Գաթրճեան իր «պատմութիւն մատենագրութեան հայոց, Վիեննա, 1851, էջ 31—38» գրեալ տուաւ թէ «Չափականութիւնն, ու «Համեմատականութիւնը» հին ասիական բանաստեղծութեան ջիղերն են: Համեմատականութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ մէկ գլխաւոր իմաստ կամ մտածութիւն մը բացատրող երկու կամ շատ նախադասութեանց կանոնաւոր կապակցութիւնն ու շարքը: Այս դաշնակաւոր կրկնութիւններն

աստիճանաւոր իմաստի յառաջագիմութիւնն է որ մեր նախնեաց «գուսանական» քերթուածներուն ոգին ըլլալէ զատ, կան նաև ս. Գրքի մէջ ալ: Աստիճանաց երգերէն մեծ մասն այսպէս է, ինչպէս ձի սաղմոսը, «համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինց օգնութիւնս»: «Օգնութիւն ինձ ի տեառնէ եկեսցէ որ արար զերկինս և զերկիր»: «Մի տար ի սասանութիւն զտոն քո, և մի ննջեսցէ գահապան քո»: «Որպէս ոչ ննջէ և ոչ ի քուն երթայ գահապան Իսրայելի»: Կամ Ելք, Ժէ. «Աջ ո՞ Տէր փառաւորեալ է զօրութեամբ իւրով,—Աջ ո՞ Տէր խորտակեաց զթշնամին...» և կամ Գատ. է. «Տէր, Յելմէլ քո ի Սէիրայ, և ի չուէլ քում յանդատանացն Սղովմայ...» Այսպէս Հ. Գաթրճեան կերպով մը մատնանիչ ըրաւ թէ չափական ոտանաւորը զուտ հայկական չէ:

Վերջերս իտալացի հայագէտ Գրիմի նամակին և Մ. Դիւլալի ուսումնասիրութեանց վրայ յենլով՝ Վենետիկեան վարդապետ մը, Հ. Աթանաս Տիրոյեան, երկարօրէն գրեց Բազմալէպ, 1899, էջ 105, 249, 345, 502 թէ հայկական ոտանաւորի ծագումն ասորական է և հայկական չափերն ալ, շարականներու չափը, յար և նման է ասորականին:

17. Ասորական ու հայկական տաղաչափութեան մէջ իբրև նոյնութեան կէտեր նկատուեցան չափի, անդամներու և շէշներու հանգամանքները: Սակայն հայկական ոտանաւորի կազմութիւնը կը տարբերի ասորականէն թէ անդամներու շարաւածով, թէ իրենց պարունակած վաներու ընդ և թէ անդամներու իրարմ բաժնուելու չափով: Ինչ որ մեր լեզուին ներդաշնակութեան համաձայն չէ, մեր նախնիք զայն ասորերէնէ փոխ առած չեն: Հին ասորականին մէջ մետասանական կ եռանդակ չափը չիկար. չափ մ'որ հին հայկական ոտանաւորին մէջ շատ յաճախուած է. հակառակ ասորական ոտանաւորի օրէնքին՝ հայկականին մէջ երկական կ անդամ մ'երբեք չի կրնար քառական անդամի յաջորդել: Այս վերջինները հայուն ընտրող հանգամանքը կը կազմէ ասորականէն:

Սղիշէ նպ. Դուրեան այս կարծիքին դէմ ելաւ, «Մասիս» շարաթաթերթ. 1900, էջ 176—182, և դիտել տուաւ այս նմանութեան կէտերը հասարակացին և աննմանութիւններն ու կեղակարծ նմանութիւնները կը հաւաստեն թէ հայկական տաղաչափութիւնը գէթ՝ մեծ բան մը չի պարտիր ասորականին որուն չափականութեան հիմնական սկիզբն է ոտանաւորի վան-

կերուև որոշեալ թիւը, և այդ կերպն ի գործ կը դրուէր չերկուս-
 չուն ծառերու և օրհնեթիւթեանց մը, այսինքն ամբողջ գրուած մը
 համաչափ տողերէ կը բաղկանար: Ըստ այսմ Ս. Սփրեմ եօթնա-
 վանկ տողերով յօրինած է իր ծառերը որոնք յաճախ 3+4 վան-
 կերու կը ռուսթեամբ կը ձևանան, Մար Բազայ՝ հնգավանկ տո-
 ղերով (2+3 վանկերով · Ներսէս՝ մէջուան չափով (2+3). իսկ
 աւելի վերջերը՝ Յակոբ Սրճեցի իր քերթուածները կը գրէր եր-
 չորսանանով: տողերով որոնք քառավանկ 3 անգամէ կը կազ-
 մուէին: Արդ, կը յարէ Նղիշէ եպիսկոպոս, անտեղի չէ մտածել
 թէ հայերը եթէ հետեող ըլլային Ասորուց՝ պատճառ մը չիկար
 որ չընդունէին այդ համաչափութիւնը, փոխանակ խառն ի-
 խուռն՝ անհամեմատ ու անհանգէտ · տողերով յօրինելու իրենց
 քերթուածները, արձակի մը համարձակութեամբ շարժելով իրենց
 գրիչը:

Հոս պէտք է միտք բերել Գողթան երգերն որոնց ներքին
 կազմութեան մէջ մեծ գաղտնիք մ'որոնելու հետաքրքրութիւնն
 ամուլ մնացած է ցարդ, վասն զի, ինչ որ ալ ենթադրուի, ա-
 նոնք իրենց ամէնէն պարզ ձևին տակ, արձակէն հազու գանա-
 զանուող առիտը են, լոկ քերթողական շունչ մըն է որ կ'անցնի
 անոնց մէջէն բնական ներդաշնակութիւն մը տալով բաւերուն
 և երգուելու ուսմանու ըլլալով՝ հարկաւ վիպասանին գեղգեղան-
 քըն ու բամբուկն թրթուանքը կ'չիւ ելեկէջներով պիտի կընային
 ոգևորելի գանոնք: Հայ, եկեղեցւոյ հնագոյն շարականներն ու-
 թոնք Որսուորի կաղապարուած ձև մը չունին, մանաւանդ Սող-
 ճուները (իբրև երգեր) շօշափելի վկայութիւն մըն են ի հաստատու-
 թիւն այսպիսի վարկածի մը: Սբբայական բանաստեղծութեան
 և Գողթան ձեռնարկաց իրգերուն մէջ ալ նմանութիւն մը չկայ
 զուգակշիւութեան մասին, զուգակշիւութիւնը իսրայէլեան քեր-
 թողնիւրու մտածութեան յատուկ դարձուածքներ են, մինչդեռ
 Գողթան երգերուն մէջ երեցածը՝ զգացման ուժգնութիւն տա-
 լու կամ իրողութիւն մը շեշտելու բնական ձևն է կրկնման, ու-
 թովհետև Շիկամորթն անգամ նոյնը կ'ընէ իր երգերուն մէջ:
 Ամբողջ Գողթան երգերու և նաև սաղմոսարանին գաղտնիքն է
 սեղմ դարձուածքներ կամ քիչ շատ ներդաշնակաւոր լեզուի մը
 նախիրգանքն իր բնական արտայայտութեան մէջ:

Արձակը՝ բուն արձակն անգամ՝ ունի այդ հանգամանքը:
 Ծանօթ հայագէտ Ֆէթթէր Գողթան երգերու արձակ մէկ հա-

տուածը տաղաչափական կապանքի դարկաւ, Վիւցազնական չափոյի հանդամանք մը տեսնելով անոր վրայ: Թերևս իրաւունք ունէր պատուական գերմանացին, վասն զի այդ տողերու կազմութիւնը աւելի լրջութեամբ կը համապատասխանէ տաղաչափական արուեստի մը կանոններուն, քան թէ «Տենչայ Սաթի-նիկ Տիկին տենչանս», նոյնպէս և միւս պատասխիկները Գողթան երգերուն: Սակայն տարօրինակ բան չէ որ «բայն մէջ ալ այդ չափով տողեր ելլեն մեր դիմաց, ինչպէս Մ. Խոր. Ա. իգ. «Նւ ի մէջ այսպիսեաց խնուն երազոց—Թըւէր ինձ կալ ի վերայ ասնեաց իմոցս...» Խոր. բ. ը. յիգերս ծովուն դիպեալ նաւուց Թըչնամեաց,—գիմէ ի վերայ, և ի խաղալըն նոցա—ի խորն իբրև ասպարէզս ու թ.— և սա ոչ ժամանեաց նոցա. առնու վէմըս բըլրաձևս»— և ձըգէ ըզկնի, և ի սաստիկ պատառմանէ—ջուրցն ընկըղմին նաւք ոչ սակաւք»:

Աւետ. (Մատթ. Ժ. 28—32), Նլք Դ. 11, Առակք Գ, Զ. 27—28, Մեկն. Մատթ. Ա. էջ 354, «դիւցազներգական չափի» համեմատ վեց տողերով են:

Վերջապէս կրնայ ըսուիլ թէ չափական ոտանաւորն յէականն և թէ յանգաւորը մեր մէջ սեմականէն փոխառնուած են:

18. Մինչև ժԱ. դարը մեր հախնեաց ոտանաւորը չափական էր. այդ դարուն կ'սկսի Յանգաւոր թուական տաղաչափութիւնն Արաբացուց ազդեցութեան տակ: Յանգաւոր թուականն ու երբեմն անյանգ թուականը քիչ ատենէն ազգայնացած սովորական տաղաչափութեան յաջորդեց: Յանգական տաղաչափութեան գլխաւոր արդիւնաւորողներն եղան Գր. Մագիստրոս, Գր. Նարեկացի ու Ն. Շնորհալի: ԺԲ. դարէն ետք շարականներն երբեմն չափական և երբեմն թուական են:

19. Շարականի երգեցողութեան տողերու և հատուածներու վերջաւորութեան ատեն, երկար կամ զոյգ ամանակ ունեցող վանկին կը հետևին ընդհանրապէս կոճատները մինչև վերջը, կամ կրկին զոյգ ամանակ ունեցող վանկ մը: «Բարեխօսութեամբն» այս օրէնքով է մինչև վերջը: Բարեխօսութեամբ Ծօր չո և իւրի ընկալ զաղաչանս չոց պոչոսնէից, և այլն «Լեառն վիմածին», աղբիւր յորտաւոր. պարունակ ծաղկեանլ, այգէ վայելաչ յՊորսուրդ մեծ և յանչէլի, որ յայժմ ուսուր յայտնեցաւ, հովիւք երգեն ընդ հրեշտակս, որոն ուեդիս աշխարհի: «Ձինուորութիւնք հրեշտակոց օրհնեն զքեզ»... «Ձայնիւն ուեգորանէր հրեշտակոց»:

որն .. Տէր, որ է հէջ շէրն աշբերացոյն՝ զզուրն է Վեհէն: Այս ընդհանուր օրէնքին համաձայն է գրեթէ շարականներու 1/3 մասը: Պատարագի արարողութեան մէջ ալ այս կանոնը թէև շատ փոխուած ու այլայլուած, օր. Ամէն և ընդ հոգւոյդ քում: Առ հաս խաղաղութեան ըզտէր աղայեացո՛ւն: Ամենայն սրբովք զոր յիշարուցանէ: Եւ առ շէրն ըզՏէր աղայեացո՛ւն:

20. Հին տնտեսութեան ատեն, հրեաներն իրենց օրհնութիւններն ու սաղմոսերգութիւններն այլ և այլ նուագարաններով կ'երգէին, ինչպէս Քնար, Տաւիդ, (եբր. Կիդ) Տասնաղի (եբր. Կոթ) Ձուլթակ (Կաթէթ), Վին (Կանալալ), Նիջերափոզ (Վերն), Շեփոթ (Զփոթ), Սրինգ (Շափլէլ), Թմբուկ (Կոթ), Մնծոյայ (Ասորերէն յեւրէլ, եբր. յեւրէլէ՛՛): Մեր նախնեաց Գուսաներգութեան ընկերակցող նուագարաններն էին Փող եղեգնեայ, եղջերեայ ու պղինձի, Սրինգ, Մնծոյայ, Քնար, Թմբուկ, Ձնար, Տաւիդ, Փանգիւռն, Վին ու Բամբիւռն: Այս վերջինը բարձրկէկ (բամբ—պրակ. դո) ձայն մ'ունեցող աղբբախ նուագարան մըն էր: Հիմայ Սկեղեցական երաժշտութեան մէջ գործածական են միայն Մնծոյայ, Քչոց ու Ձանգակ, կամ որ ճիշտն է ըսել Մնծոյայ ու Ձանգակիկ, որովհետև Քչոցն ուրիշ նուագարան մը չէ, եթէ ոչ քանի մը զանգակիկներէ բաղկացած: Խնդիր է գիտնալ թէ միևս նուագարաններն երբեմն գործածուած են մեր Նուիրական երաժշտութեան մէջ, թէ ոչ:

21. Քրիստոնէութեան նախնական դարերու մէջ աստուածային պաշտամունքի յատկացուած երգեր չկային, այլ սաղմոսներու կանոններն էին սովորական ձայնով, և յետոյ հետզհետէ նոյն սաղմոսութիւնը յարմարցուեցաւ եկեղեցական երգեցողութեամբ ու ձայնի համեմատ: Այս պաշտամունքը կոչուեցաւ սաղմոսերգութիւն: Ժամանակ անցնելէ ետք, աւելի տարածուեցաւ երաժշտական երգերու կիրառութիւնը՝ ժողովրդի ձանձրոյթը բառնալու համար, որ երեկոյան սաղմոսներէն ու ընթերցումներէն թոյլութիւն կզգար աստուածային պաշտամունքի ատեն: Սղանակներու քաղցրութիւնը փարատեց այս թոյլութիւնը, որովհետև, ինչպէս կըսէ Լամբրոնացի, «Մեկնութիւն պատարագի», «Ազդումն երաժշտական եղանակին... ընդոստուցեալ զարթուցանէ զմիտս ամենեցուն առ ի տենջումն Շնորհին. քանզի չիք ինչ որ զկամս մեր յեղաչընէ յուրախութիւն կամ ի սրտմտութեան՝ որպէս երգոցն ձայն... վասն

այսորիկ և Կեղեցական աւանդութեան ընկալաւ զայն յարտաքնոցն:

22. Ս. դարէն ետք կսկսին շարականները: Ատկէ առաջ ինչպէս ըսինք, միայն սաղմոսերգութիւն կար: Շարականներն ալ հիւսուելէ ետք, երգուած սաղմոսները—Էւ ըսուեցան և ութ ձայնի յարմարցուած իւրաքանչիւր սաղմոսի տեղ նոր շարականներ յօրինուեցան որով մեր ազգի մէջ հաստատուեցաւ ութ տեսակ շարական, ինչպէս Օրհնութիւն, Հարց, Մեծացուցէ, Ողորմեա, Տէր յերկնից, Մանկունք, Ճաշու, Համբարչի, գորոնք կը յարէին իւրաքանչիւր Սաղմոսի:

«Օրհնութիւն» կը կոչուի այն երգն որ յարմարցուած է սաղմոսարանի մարգարէական Օրհնութեանց իւրաքանչիւր կանոնի և որ կերգուի գիշերային ժամին. ասոնց առաջինն է Մովսէսինը, «Օրհնեսցուք զՏէր, զի փառօք է փառաւորեալ», ասոր համար Օրհնութեան շարականն սկսելու ատեն, զայն կերգենք:

«Հարցն» յարմարցուած է Բարեկոնի երեք մանուկներու օրհնութեան. «Օրհնեալ ես, Տէր Աստուած հարցն մերոց» և կերգուի առաւօտեան ժամուն:

«Մեծացուցէն» Սրբուհի Աստուածածնի երգին յարմարցուածն է, «Մեծացուցէ անձն իմ զՏէր», որ առաւօտեան ժամուն կերգուի: Թէև հին ատեն կըսէին միայն կիրակի և ուրիշ կրօնական տօներուն, բայց հիմայ ամէն օր:

«Ողորմեա»ն է առաւօտեան ժամին այն երգն որ պատշաճեցուցած է Մ. Սաղմոսին «Ողորմեա ինձ, Աստուած»:

«Տէր յերկնից»ն է առաւօտեան ժամուն այն երգն ըստ ձևի Սաղմոսին «Օրհնեցէք զՏէր յերկնից»:

«Մանկունք»ն է առաւօտեան ժամուն երգուածն ըստ ձևի Սաղմոսին. «Օրհնեցէք, մանկունք, զՏէր»:

«Ճաշու»ն է երգուած շարականն ճաշի ժամէն ետք, պատարագի ատեն, առուր պատշաճի այլ և այլ սաղմոսներու համեմատ:

«Համբարձի»ն է իրիկուան ժամուն երգուածը՝ ըստ ձևի Սաղմոսի, «Համբարձի զաչս իմ ի լերինս, Ասոնց ամբողջութիւնը կը կոչուի գոգիւր կամ Կանն»:

Արդ, մինչ շարականները դեռ հիւսուած չէին, գիշերային ժամուն «Օրհնութեան տեղ, Օրհնեսցուք զՏէր», առաւօտուան

ժամուն «Հարցին տեղ», «Օրհնեսլ ես Տէր» և այլն սաղմոս-
կերգութիւններն էին, և իրիկունը, «Համբարձի զաչս իմ ի լերինս»
սաղմոսերգութիւններն էին, որոնց վրայ քիչ միառաջ խօսե-
ցանք:

23. Եկեղեցւոյ արարողութիւնը ծածկուած է.

Ա. Գիշտայն ծած. «Օրհնեալ Տէր մեր». «Տէր բազումն» ի
դէմս Հօր Աստուծոյ:

Բ. Առաջօրեան «Լցաք առաւօտու». — «Օրհնեալ տէր Աս-
տուած», ի դէմս Հօր Որդւոյն Աստուծոյ որ երևեցաւ իւրա-
բերից:

Գ. Արեւօրեան ժամ. «Նղիցի անուն Տեառն», ի դէմս Հոգ-
ւոյն, այլ և ի դէմս Յարութեանն և երեման աշակերտացն:

Դ. Ներբող կամ ձուռ ծած, «Օրհնեալ հոգիդ ս. Աստուած»,
որ կատարի ի դէմս իջման Հոգւոյն սրբոյ և ի խորհուրդ նա-
խամօրն ճաշակման և ազատութեան, Քր. ծննդեան, ճրագա-
լոյցի, Աւագ եչ. ու Զատիկի ճրագալոյցի ճաշու ժամերը ժՆ.
դարէն յառաջ գոյութիւն չունէին:

Ե. Նրեշտան ծած «ես առ Աստուած կարգացի», որ կը
կատարուի ի դէմս Որդւոյն Աստուծոյ. «որ էջն ի խաչէն և
պատեալ պաստառակալաւ և եղաւ ի գերեզմանի»:

Զ. Խաղաղան ծած. «Ի կարգալ իմում», որ կը կատարուի
ի դէմս Հոգւոյն Աստուծոյ. նաև ի դէմս Բանին Աստուծոյ, որ
եղաւ ի գերեզմանի և էջ ի դժոխս և խաղաղութիւն արար
հոգւոցն:

Է. Հանգօրեան ծած «Առաքեա, Տէր, զլոյս», «Եկեսցէ», որ
կը կատարուի ի դէմս Հօր Աստուծոյ, «զի պահպանողական
աջով Միածնին պահեսցէ զմեզ ի խաւարային գիշերի»: Ըստ
յիշատակարանաց ԺԲ. և ԺԳ. դարերու, չկային օրհնութեան
քաղուածներ նախնեաց օրով, այլ միայն տէրունական տօնե-
րուն, և Հետեակ շարականները կերգէին օրհնութենէ ետք:
Նախ ժՆ. դարու սկիզբը կը գտնենք քաղուածքը յիշատակուած,
բայց Պահք օրեր օրհնութիւն չկար մինչև ժԸ. կամ ժԿ. դար:

«Հանգստեան ժամը» հնարեցաւ ԺԳ. դարուն, և կը
պաշտուէր «ի վանականաց և երբ առանձինն ի սենեակս իւ-
րեանց» և մուծաւ յեկեղեցի ի ժԿ դարն, իսկ «Հաւատով խոս-
տովանիմս և Որդի Աստուծոյ», յաւելան ի նա ժԿ. դարուն:
(հմմտ. «Ժամակարգ», «Ներած.» ի է.):

Հսկում կըլլան մեծ տօներու գեշերը սաղմոսով և ընթերցմամբ, և կը դնեն սրբութիւնները բաղմոցին վրայ ատեանը՝ Մաղկաղարդին, Մեծ ուրբաթին, Զատիկին, Նոր կիւրակէին, Պենտէկոստէի, Վարդավառին, Փոխման, Խաչվերացին ու Աստուածայայտնութեան:

24. Նախնի դարերու մէջ, Բշ. օրն ի պատիւ արարչագործութեան որոշուած էր և ի պատիւ հրեշտակներու. Գշ. օրն՝ ի պատիւ մարգարէներու. Դշ. օրն՝ ի պատիւ ս. Աստուածածնի. Նշ. օրն՝ ի պատիւ առաքեալներուն. Ուր. ի յիշատակ չարչարանքի, և Շաբաթ՝ ի պատիւ մարտիրոսներու:

25. Եկեղեցական վերին աստիճանի շահեկան խնդիր մըն է գիտնալ թէ մեր եկեղեցին երգերուն երբ կը կցէ «Ելուեա՛ Պահոց Աձ. Դ. հարց Վերգէին մանկունք» գործատուններն «Ելուեա ունին, նոյնպէս, բացի Յարութեան օրերէն ու Մնունդէն, ալելուեա կերգուի Մաղկաղարդի, Աւագ շաբթու երգերուն մէջ, և նաև քառասներդական կիրակիներն ու ննջեալներու յիշատակին. նոյնը յոյն, ասորի և ուրիշ արևելեան եկեղեցիներու մէջ: Լատինական եկեղեցւոյ մէջ շատ դարերէ ի վեր ննջեալներուն յիշատակին ալելուեա չերգուիր և նաև «Առաջաւորաց բարիկենդանէն» մինչև Աւագ շաբաթ օրը. և այս օրը, Յարութեան պատարագը մատուցուելէ ետքը, կսկսեն երգել ալելուեան:

Կ. Պոլսոյ Միքայէլ Կերուալարիոս պատրիարքն որ բիւզանդական պատրիարքութեան գերիշխանութեան ու անկախութեան աշխատողներէն մէկն եղաւ և որ արևմտեան եկեղեցւոյն դէմ այնչափ պայքարեցաւ, Հռոմի եկեղեցին կատաղանէ այս մասին: Լատին եկեղեցին կառարկէ թէ երբայեցիներն ալելուեա կերգէին ցնծութեան ատեն, հետևապէս հարկ չկայ ննջեցեալներուն և ուրիշ առթիւ երգել:

Նոյնը մտածեցին նաև հայերը Կիլիկեցւոց ատեն, ինչպէս որ Վարդան վարդ. Սաղմոսի ՃԺԸ մեկնութեան առթիւ, կըսէ զի յիշատակ ննջեցելու ալելու չվայելէ ասել: Սոյն պարագաներու մէջ ալելուեա երգելու կամ չերգելու համար բաւական վիճաբանութիւններ կատարուած են:

Ալելուեան երեք անգամ կը կրկնուի, կամ իրարու ետևէ, և կամ ընդհատմամբ խօսքերու շրջաններու «Որ վեր օրհնիս» ի Գ. առնին մէջ վերջինին պէս է. ինչպէս «Ովսաննա ի բարձունս,

ալելուհա», Վարեբանեալ եկեալ անուամբ Տեառն, ալելուհա»
և «Օրհնութիւն որ գալոցդ ես անուամբ տեառն, ալելուհա»:
Աս ալ երբեակ մտածումով: Նախ՝ «Ովսաննա ի բարձունս»
երկրորդ՝ Փրկչին մարմնով գալն երգելու, և երրորդ՝ դատելու
համար փառքով գալուստը երգարանելու համար:

26. Հարցերը երեք տուներէ կազմուած են և բոլոր տու-
ներ միևնոյն եղանակով կերգուին:

Երեք երեք աներէ բաղկացած ըլլալը Սրբորգութեան նը-
շանակ է, իսկ միևնոյն եղանակով երգելը՝ երեք Անձն, մի
Աստուածութիւն ըլլալուն:

27. Աւանդութեամբ, Կիրակոս պատմիչի մէկ աղօտ վկա-
յութեամբ, Շարականներու առաջին հեղինակներն են ս. Սա-
հակ, ս. Մեսրոպ, Մ. Խորենացի ու Յովհ. Մանդակունի, թէև
ստոյգ ապացոյցներ կը պակսին, ինչպէս քանի մը անգամ
բուռեցաւ:

28. Շատ հետաքրքրական ու բաղձալի էր Շարականնե-
րու և Գանձերու մէջէն բուն հին և առաջին ըսուածներուն
հեղինակը ճանչնալ. սակայն ատոնց վրայօք ձեռուընիս եղած
քանի մը անվաներ ու յարմարցուած աւանդութիւններ արժէք
չունին: Բանասիրորէն, այսինքն ոճի և արտայայտուած գաղա-
փարին ու զգացման տեսակէտով կարելի է որոշել Շարական-
ներու հեղինակները ու դարերը: Միայն սաչափը յայտնի է, որ
հին շարականները նմանութիւն են սաղմոսներու և յարմար-
ցուած մեր կեանքին: Ասոնք սովորաբար երեք տունէ կը բաղ-
կանան: Առաջին տունը սաղմոսէն առնուած է, միւս տուններն
ալ կը սպարունակեն քրիստոնէութեան հիմնական գաղափար-
ները: Ոճի կողմէ շատ պարզ են, կարտայայտեն պարզ զգա-
ցումներ, կարճ նախադասութիւններով: Հին արևելեան բա-
նաստեղծները երկար պարբերութիւններով խօսելու սովորու-
թիւնը չունին, այլ հասարակօրէն կարճ վճռական նախադա-
սութիւններ կը գործածեն: Բայց որպէսզի այս նախադասու-
թիւնները միօրինակութեամբ մտադրութիւնը չլողենցնեն,
զանոնք յօրինաւոր (systematique) համեմատութեամբ մը իրա-
բու հետ կը հիւսէին: Այսպէս այլ և այլ նախադասութիւններ
բոլոր խօսքին նկատմամբ մէյմէկ անգամ կըլլան: Սոյն շարա-
կաններու մէջ երկու զգացում կայ, նախ փառաբանութեան,
երկրիւղ ու ակնածանք, յետոյ խնդրուածք ու ակնկալութիւն:

29. Շարականներու երգեցողութեան եղանակն հիմա-
կուրնէ կը տարբերէր: Ժամակարգութեան հին հրահանգնե-
րու մէջ գրուած է որ շարականը, սաղմոսն աւարտելէ
ետք չէր սկսուէր, այլ սաղմոսին քանի մը տունը ըսուելով կը
յարէին շարականին առաջին տունը՝ երկու կամ երեք անգամ
կրկնելով. և դարձեալ քանի մը տուն ըսելով սաղմոսէն՝ կը
յարէին երկրորդ տունը՝ նոյնպէս կրկնելով, և երբ սաղմոսը
աւարտէր, կերգէին շարականի վերջին տունը:

Այս սովորութեան հետքը կը տեսնուի հիմայ պահոց Բ.
ողորմեայի (ԲԿ.) մէջ, Վղորմեա ինձ, Աստուած իմ, ողորմեա,
զի անպատասխանի եմ և այլն, ուր առաջին տունին սկիզբը
կը դրուի ԲԿ. իմ, որ է սաղմոսին վերջին տունը, այսինքն-
քաւեան զանօրէնութիւնս իմ: Երկրորդ տունին սկիզբը կը դը-
րուի «առուապեալք» որ է իններորդ տունին վերջինը, այս-
ինքն Վսելի արա ինձ... և ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք: Ե-
իսկ երրորդ տունին մէջ կը դրուի ԲԿ. իմ, որ է ԺԿ. տունին
վերջինը. «Փրկեա զիս յարենէ... ցնծասցէ լեզու իմ յարդարու-
թեան քո»: Սոյն սովորութիւնը կը ցուցնեն դարձեալ զանազան
հարցերու շատ գործատուններ, ուր գործատունին առաջին
տունին սկիզբը կը դնենք «Օրհնեցէք, ամենայն գործք տեսուն,
զՏէր, և այլն. նոյնպէս ուրիշ գործատուններու մէջ կան ԳԻ.
չերք, զՏէր օրհնեցէք»։ «Աղբերք, զՏէր օրհնեցէք»։ «Ըստայէլ
զՏէր օրհնեցէք», որ երից մանկանց օրհնութեան այլ և այլ
տուններն են:

Այս սովորութիւնը մնացած է նաև Մաղկազարդի երե-
կոյեան ժամերգութեան ատեն, ուր «Խոնարհեցո», «Ապրեցո-
սաղմոսներուն կը յարենք նոյն. օրուան ողորմեան Վերախ լեր»-
ու Տէր յերկնից ՎՔրիստոս թագաւոր», քանի մը տուն սաղ-
մոսէ ետք, երեք անգամ շարականին մէկ տունը կրկնելով ըստ
Տօնացոյցին:

Չայներու աստիճանն ալ տարբերութիւն ունէր: Գրուած
է որ «Մեծացուցէն» և Վղորմեան» ցած պիտի երգուին ու
«Տէր յերկնիցը» բարձրաձայն, իսկ «Օրհնութեան» և ուրիշ շա-
րականներու մասին բան մը ըսուած չէ:

30. Հնագոյն ձեռագիր շարականներու մէջ շարականնե-
րու խորագիրն ալ ուշադրութեան արժանի է, ինչպէս խոն,
օրհնութիւն, չարժ, երգ և շարժան:

«Կանոն»՝ էջմիածին գտնուած 1588 — ժէ շարականի մէջ իբրև անդրանիկ խորագիր դրուած է առաջին անգամ ս. Սահակի և ս. Մեսրոպի վերագրուած շարականներու ճակատը: (Հմմտ. «Աբարատ» 1894. էջ 178—179):

Նոյն շարականին մէջ «Կանոն» և «Կարգ» համագոր խորագրերը կը գործածուին միայն այն ատեն, երբ ամբողջովին կամ պակաս են իրենց հետևող օրուան տօնի պատշաճ շարականները: «Հարց» և «Օրհնութիւն» իբրև անդրանիկ խորագիր առաջին անգամ գրուած են Ը. դարուն ապրող Սիւնեաց Ստեփաննոս եպիսկոպոսի Յարութեան ութ ձայն կրճատ ձևով գրուած օրհնութիւններու վրայ: Կարգ իբրև խորագիր առաջին անգամ գրուած է Ժ.Ա. դարուն ապրող Պետրոս «Գետադարձ» կաթողիկոսի գրած Մարտիրոսաց ութ ձայն կրճատ ձևով շարականներու վրայ: «Վրգ» իբրև անդրանիկ խորագիր դրուած է մի միայն Ներսէս Շնորհալի հայրապետին բաց ձևով գրուած բոլոր երգերու վրայ, ինչպէս «Այսօր անճառ»:

«Շարական» իբրև անդրանիկ խորագիր առաջին անգամ շարականի մէջ կերգուի Յինանց՝ կրճատ ձևով իրարու հետև գրուած 6 հատ «Գովեաներու» վրայ:

31. Շարականներու. ութ ձայնի բաժանումը ծագած է Կանոն—սաղմոսներէն: Ութ ձայն ու իրենց երկու դարձուածքի եղանակներն ունին նոյնպէս իրենց անուանակոչութիւնը. ինչպէս կը տեսնուի Յայամաուրքի մէջ: «Չորս ձայնք ի չորս ի տարերց ունին զգայունքն որպէս Ա ձայնն ի հողոյն, Բ.ն ի ջրոյն. Գ.ն ի յօգոյն, Դ.ն ի հրոյն, Ե.ն յերկաթոյ, Զ.ն ի ծովու ծփանաց, Է.ն յանասոց, Ը. ի գազանաց, Թ. և Ժ. ի հաւուց».: «Շնորհ. և իւր պարագայ», էջ 88, Վեներտիկ:

«Նրանելոյն Բարսեղի» գրուածքին մէջ զոր թարգմանած է Ստեփաննոս փիլիսոփայ, ձայները բաժնուած են 24. բառաչելի, բջելի, կանչելի, գոչելի, բնչելի, մնչելի, բբջելի, կառնջելի, մըռմոռելի, ճչելի, կանչելի, գոհգոհելի, վչելի, խանչելի, հառչելի, հառաչելի, կաղիճնճելի, հաչելի, կարկաչելի, սողալ և այլն:

Շարականները 20 մայր-եղանակ ունին, ասոնցմէ կեղանակաւորուին ուրիշ 20 եղանակ ալ՝ Նթէ մանր մունր կղանակաւորումներն ալ նկատի առնենք՝ ընդհանուր գումարն կըլլայ 140 կամ 120:

Ըստ «Մանր ուսմունքի» ութ ձայնի եղանակաւորումներ-

բըն և կամ մանրուսումներն են,

ԱԶ=Առաջին յայն:

1. Գշած, 2. Կիրակամաի, 3. Մասրնակ, 4. Անմեղուկ, 5. Խօսող, 6. Ձագ. 7. Մամկոն, 8. Ձագն. 9. Հիւանդ, 10. Գուսան. 11. Հոռոմ. 12. Ջուլահակ. 13. Փորակն. 14. Հոռմակ. 15. Մովսէս. 16. Աշակերտ. 17. Բրաւոր. 18. Երկաթ. 19. Պիծակ. 20. Խոռ. 21. Միծեռն Հաթերբեցի. 22. Աւել. 23. Թալրուկ:

ԱԿ=Առաջին իող. —

1. Գոռուկ. 2. Կինայ. 3. Եկեղ. 4. Քնքշակ. 5. Գոճնակ. 6. Առաւնիկ. 7. Մովցի. 8. Ջահրիկ. 9. Մեռելքաշ. 10. Ձոջատող. 11. Տարօնեցի. 12. Վաչդարձէք:

ԲԶ=Երրորդ յայն.

1. Կատուն, 2. Ջորեքաշ, 3. Արծիւ, 4. Ձագն, 5. Հովիւ. 6. Լակիան, 7. Անձեղն, 8. Չիտ, 9. Բագէ, 10. Շահեն, 11. Ջաղացք, 12. Աւելի:

ԲԿ=Աւագ իող.

1. Շնորհազարդ, 2. Հարնձի, 3. Մեղու, 4. Ս. նշանեցի. 5. Կարմիր վանեցի, 6. Ուղտն, 7. Կողեռն, 8. Հաս, 9. Միծ գլուխ, 10. Խարուսիկ, 11. Ձորուկ:

ԳԶ=Երրորդ յայն.

1. Ջաւճատող, 2. Գայլ, 3. Ձակ, 4. Տաւալտսողոյ, 5. Սայլ, 6. Առէջ, 7. Արջ, 8. Մշեցի, 9. Շաւառն, 10. Ձագ, Տիրոցի, 11. Սրինդ, 12. Առոյծ, 13. Ձար:

ԳԿ=Վառ.

1. Տարած, 2. Խեղեփ, 4. Մագնէ, 4. Առաւօտ-երդ, 5. Յաւնիշ, 6. Հաւտուր, 7. Յեաքաշ, 8. Գայնիկ, 9. Գարբիէլ, 10. Միքայէլ, 11. Յեմակ, 12. Յեղմն, 13. Եղնակ, 14. Պարնկույ, 15. Վարուժնակ, 16. Անձէթ, 17. Աւելորդ, 18. Մառիչն, 19. Ձոր, 20. Տանուարակ:

ԴԶ=Չորրորդ յայն.

1. Խամ վառ, 2. Փող, 3. Գարբին, 4. Աշակերտ, 5. Տուկատ, 6. Այսօր մտնէ, 7. Ովէսայն, 8. Աւելի, 9. Գէտ, 10. Կակժոտ, 11. Հաւ, 12. Բթեշ, 13. Մնծղայ, 14. Չոխ գետ, 15. Բերդ, 16. Ոչխար, 17. Յովանեցաք, 18. Ձոր:

ԴԿ=Վերջ.

1. Աղաջանք, 2. Կող, 3. Կիրակոներ, 4. Սարկաւագ, 5.

ձեջողն, 6. Ձագն, 7. Փող, 8. Թագաւոր, 9. Գալստեան, 10. Խաչի, 11. Աւելի, 12. Կցխակ, 13. Քրեդ, 14. Վարսեղն:

32. Մեր ութ ձայնի համապատասխան են, պարսկական, արաբական ու թրքական սա ութ եղանակները:

ԱԶ—Հեֆտիւկեան.

ԱԿ—Սիկեան.

ԲԶ—Հիւսէյինի.

ԲԿ—Աճէմ.

ԳԶ—Հիճաղ.

ԳԿ—Սապահի.

ԴԶ—Նէվա—Իսվահան.

ԴԿ—Իւչչագ:

33. Կաւանդուի թէ ս. Սահակ ու ս. Մեսրոպ յօրինեցին հայկական երաժշտական խազերն ու եղանակները: Սակայն խազերն ալ, եղանակներն ալ ծագումով հայացի չեն, այլ հայացած են: Երաժշտական խազերը սեմականին եղանակաւորումները, հայացածներն են: Խազերը ձայնանիշներ չեն, այլ ամանակներ: Եղանակներն ալ ոմանք Յունարէնէ և ոմանք ալ արևելեան մանաւանդ ասորի եկեղեցիէն փոխ առնուած են: Ասորական եկեղեցւոյ երգերու առաջին հեղինակն է Գնոստիկեան աղանդաւոր Բարդեժմանի (174—152) որդի Հարմոն: Բայց Ս. Յփրեմ (Դ. դար) այդ երգերուն տեղ ուղղափառ երգեր յօրինեց և տուաւ ժողովրդին, իսկ յունական եկեղեցւոյ երգերու առաջին հեղինակներն են Գրիգոր Նազիանցի (մեռած 390) և Մեծն Բարսեղ Կեսարացի (329—379), հռոմայական եկեղեցւոյն ալ Ս. Ամբրոսիոս (340—397),—Մեծն Գրիգոր Պապը (մեռած 604): Ի. Petermann, ZDMG թերթին մէջ, 1851, էջ 365—72, նաև «Բագմավէպ», 1876, էջ. 399—406, մանաւանդ և «Արարատ», 1894, էջ. 176—186, 218—222. և այլն. Սահակ վրդ. Ամատունի ու Սողոմոն Ա. Ս. Սողոմոնեանի «հայոց եկեղեցական եղանակներ» մակագրուած ուսումնասիրութիւնը կը ցուցնեն թէ Ս. Սահակէն յառաջ չորս ձայներ, այսինքն ԱԶ. ԲԶ. ԳԶ. ԴԶ. գտնուած են յոյն երաժիշտներու ձեռքով որոնց անունները կը յիշուին Նրահրոյն Բարդէ յողոփ յոյնց քրուածին Տը:

Ինչպէս խազերուն և եղանակներուն հեղինակը Ս. Սահակ չէ, (տես 27) նոյնպէս շարականներու առաջին հեղինակներն ալ չեն կրնար Ս. Սահակ և Ս. Մեսրոպ ըլլալ, որովհետև Ս. Սա-

հակ առ Գորեպիսկոպոս կրած Գ. կանոնի մէջ (տես «Առփերը հայկականը», հատոր Բ, էջ 8) պաշտօն սաղմոսերգութեան միայն կը յիշէ: Նշուի՝ (ը. եղանակ) «սաղմոսը էին մշտնջենաւորը» մրմունջը ի բերան նոցա: Ս. դարու առաջին կիսուն այդ սաղմոսներէն ոմանք, ինչպէս են լաբուլիաները, շնորհիւ ս. Սահակի ու ս. Մեսրոպի սկսան չորս ձայնով երգուիլ, մինչ անկէ առաջ պարզ արտասանութեամբ էին այս սաղմոսները:

Ութ եղանակ կայ սովորաբար, ինչպէս ըսինք, բայց Յայսմաւուրքի մէջ տեղ մը կը յիշուի 10 եղանակ: Անշուշտ երկու աւելորդ եղանակը դարձուածքի համար ըսուած է: Դիտած ենք որ արևելեան եկեղեցիներէն յունականին մէջ. տնօրինական օրերուն ինչ եղանակ սաղմոսերգութիւն կերգուի, նոյն եղանակով է նաև մեր շարականը: Հրէից պատէքին, սինակոններու մէջ երգուածներն աւագ կողմֆԿ են, ծաղկազարդի համբարձին ալ, «Այսօր ընդ հրակերպեան» ԲԿ է: Սրկար պիտի ըլլար մի առ մի թուել այսպիսիները:

Շարական ուսուցանողը կը կոչուէր «փիլիսոփայ» և արուստի գրքերը կը կոչուին «սիրուսուս»: Կիլիկեցւոց ասան մանրուաման կեդրոն էին Արքայակաղին, Դրազարկ, Սկեւոյ, Կարմիր վանք և այլն:

34. Ոմանք կը կարծեն թէ շարականները կամ դանձերն ևէ եղանակով կ'երգուին: Սակայն և ոչ, շարականները յատուկ եղանակ ունին: Մեր երանաշնորհ նախնիք շարական մը յօրինելէն առաջ կը խորհէին թէ որ եղանակին համեմատ պիտի գրէին, այնպէս որ ԲՁ. շարական մը ԴՁ չի կրնար երգուիլ: Ասով սա կը հասկցուի որ եղանակներն ալ ունէին իրենց յատուկ տաղաչափութիւնը. նախնեաց արուեստին հմուտ անձ մը կրնայ երաժշտապետներէ աւելի, եթէ եղանակները նշանակուած իսկ չըլլան, որոշել թէ շարականն որ եղանակով պիտի երգուի:

35. Մեր եկեղեցական մատենագրութեան մէջ ամենէն գերազանցն են շարականները, իբրև պսակ Աստուածային պաշտօներգութեան: Այս գերազանցութեան պատճառներն են 1. Նրոժշտական արհեստին խառնուելուն որով ամէն եղանակներու զանազանութիւնը կը պատկերացընէ ութ գլխաւոր ձայնի համեմատ իրենց եղանակաւորումներով, 2. Իմաստ ու սուղուածի վեհուելան որ իբրև հոգի միացած ձայներու եղանակին հետ կենսանորոգ կը զուարթացնեն երգեցողը Աստուած փառաբանելու համար: Ս. Գրքի խորհրդաւոր իմաստներն օրհնեցողած՝ տօնին կամ

օրուան զեղեցկապէս պատշանեցուցած են, մանաւանդ որ շատերը Ս. Գրքէն առնուած խօսքեր են՝ օրհնեղութեամբ ու եղանակուած, որով յերաւի շարականներն արժանի է համարել Ս. Գրքի համառօտութիւնն իմաստի ու խօսքի համեմատ. 3. Հայայն այն լարողեղանի ասացուածքներն որ խտացած են շարականներու մէջ, ինչպէս հայ Սէնդեղա լարողեղանիւնը ս. երորդութեան, Աստուծոյ բանին մարդեղութեան, շնորհաց ու հատուցման, ս. եկեղեցւոյ և իր խորհուրդներուն նկատմամբ, մէկ խօսքով հին և նոր աղանդաւորներու դէմ արդարութեան զէնքերը, ինչպէս որ իրենց կարգին պիտի տեսնենք: Հայ եկեղեց. մատենագրութեան մէջ բացարձակապէս չկայ գիրք մը որ շարականին չափ խտացընէ հայ. ս. եկեղեցւոյ վարդապետութիւնը, ինչպէս, 1. որդւոյն յաւիտենական ծնունդն ի հօրէ կամ բըրուհը, համտ. Շնորհ. բղխումն ի հօրէ, բղխեալ ի հոգւոյս: Բղխումն ու ծնունդ համազօր: 2. Խորհուրդ Տարեղուքեան Աստուծոյ բանին մասին՝ մի անձն աստուածային ի Քրիստոս՝ ընդդէմ Նեստորի և երկու բնութեան՝ աստուածային և մարդկային՝ ընդ դէմ Սաւիթեայ, այս է միևնոյն Քրիստոս՝ կատարեալ Աստուած և կատարեալ մարդ: Ինչպէս «մանուկ՝ անժամանակ ի հօրէ, և ժամանակաւ զոյացեալ, ծնեալ լինի Աստուած և Տար, Բ. օր ծննդեան շար. օրհն. ԴԿ.—յառաջ քան զյաւիտեանս որդի նախայաւիտեան, այսօր յերկրի երևեալ Աստուած և Տար խորհուրդ Ս. օր ծննդեան, ողորմ. ԴԿ.—«Իսկապէս բանն Աստուած Տրոյա ի Տարի անփոփոխ զոյով յեւութեան»: Որդւոց որոտման, օրհ. ԴԿ —«Կենդանութիւն բաշխող Քրիստոս... տնօրինաբար արտասուելով... որպէս Տար հարցանէր, ո՛ր եղիք զՂազարոս.—և որպէս զԱստուած բարբառով յարուցանէր ի մեռելոց՝ զչորեքօրեայն» Ղազ. յար. հետևակ շար. ԱՁ. «այսօր զոյով,—անսկզբնակից հօր որդի, որ այսօր նախաստեղծին բնութեամբ ի կուսէն ծնար, Աստուած և Տար»: Դ. ծնդ. ողորմեա.—«զի կատարեալ էառ՝ զբնութիւն Աստուածն բան զմարդկութեան, Այսօր անճառի զօղեալ տունին մէջ,—«Հուր կենդանի որ ի մորենին վառեցաւ, զոր անվնաս յարգանդի քում կրեցեր և ծնար Աստուած և Տար, ողորմեա.—անեղանելիդ Աստուած, բանդ անմեկնելի ի հօրէ՝ ընդ ժամանակաւ լինել հաճեցար և մարմնացար ի սուրբ կուսէն՝ Աստուած և Տար յայտնեալ: Մեդ. Ը օր. ճաշու—«անսկիզբն բանն յանսկզբնական ի հօրէ և սկզբնաւորեալ ի կուսէն մարմնոյ զգեցմամբ,

բովանդակելով յորովայնի և ընդ հօր գոլով, և սահմանեալ ժամանակաւ ծնեալ ինի Ասորուսծ և հարք Տեառընդառաջ ճաշու Դ.Վ. մտեալ ընդ օրինօք աննիւթական հողանիւթ գոլով, զի զհողածնեալքս հօրն ընծայեացէ, Աստուածորդին որ ի ծոց հօր, տղայ քառասնօրեայ բառն ի գիրկս ծերունւոյն և յայտնապէս ծանուցանի Ասորուսծ և հարք նոյն:—Որ առաւել քան զմարդարէս մեծ ի ծնունդս կանանց որ Զքեզ մեզ յայտնեաց Ասորուսծ և հարք յերկրի երևեալ, Գլխտ. Կարապետի ողորմեա ԱԶ.—բանն անսկիզբն ի կուսէն սկզբնաւորեալ ի յերկիր մարմնով երևեցաւ, զոր տեսին քարոզք բանին ճշմարտութեան և ծանուցին տիեզերաց Ասորուսծ և հարք որդւոց որոտման, օրհ Դ.Վ. ծանուցար տիեզերաց Ասորուսծ և հարք գոլով, մարմնացար ի սուրբ կուսէն ի փրկութիւն ազգի մարդկան, աւագ օրհն. ԱՎ. ծածկեալ խորհրդոյն յաւիտենից լուեցելոյ և անճառին, ի հասանել ժամանակին պարգևեցաւ մարդկան ազգին, էպիտ քնուլեան քնին խառնեալ անգիտ իմէ քնուլեան, Բ. օր փոխման, Արևելք գերարփին»:

36. Աւելցրենք նաև հայ. եկեղեցւոյ «Աստուած կասարեալ և մարդ կատարեալ» վարդապետութիւնը: Սրբաբարեան փառաօրութիւն չոր խաչեցար: Ս. Աստուածը կերգենք ի դէմս որդւոյն Աստուծոյ որ նաև կը խոստովանի զբանն Աստուած՝ Ասորուսծ սուրբ, Ասորուսծ կոչք, Ասորուսծ անճա՛ ըստ աստուածա. յայտնութեանն, և աւելցնելով որ խաչեցար՝ յայտնի կը քարոզէ զայն բան Աստուած ըստ մարդկային բնութեան խաչեալ, ըստ հոգեբոցոյ խօսքերուն Շնորհալոյ «Սոսկալիդ Սերովբէից—և ահաւորըդ Քերովբէից, խոնարհեցար ի չարչարանս չարչարելի քնուլեանք հարդան»։ Ղարձեալ՝ «Մէրով քնուլեանքն Գեորգի, Ասորուսծ անճա՛ խոստովանի»։ Իսկ ԺՎ. ղարուն մտած է չոր խաչեցարի» մէջ երգել ըստ պատշաճի օրուան հանդիսի, ինչպէս «Որ ծնար և յայտնեցար», — չոր եկիր և զալոցդ էս», — չոր մատնեցար», չոր թաղեցար», չոր յարեար ի մեռելոց», չոր համբարձար», չոր յայտնեցար ի թափոր», չոր եկիր ի փոխումն», Պենտեկոստէին՝ չոր եկիր և հանգեար»։—Ուստի հայ. եկեղեցին երգելով ս. Ասորուսծն ի դէմս որդւոյն Աստուծոյ, կը դատապարտէ միանգամայն Սատիքէս և Նեստոր և Աստուածաչարչար աղանդաւորները. ինչպէս որ Տարսուսի, սոյ և Ատանայի ժողովներուն մէջ ալ պարզուեցաւ, նաև Ն. Շնորհալի հայրին Մանուէլ Կոմնենոս կայսեր փեսայ Ալեքս Պրոստ-

բատորի գրած թղթին մէջ ալ, տպագր. Ս. Պետր. 1788, էջ 93. (հմտտ. «Ժամակարգութեան». ներած. էջ ԺԲ—ԺԳ):

Արևելիական ու արևմտեան եկեղեցւոյ ս. հայրերը կը գործածեն խառնել, խառնում, խառնարան, տորոսածորսան մարմն բանին մարմնոյ հետ միաւորութեան վրայ ճառելու ատեն, և այն՝ սնբածանելի, ինչոյն, սնչնուորոյն, ճշմարիտը ցուցնելու համար Նեստորի դէմ, որովհետև խառնել՝ ոչ թէ խառնակել կամ շփոթել, այլ զօղել, «միաւորել» կը նշանակէ, «Որ ընդ հողեղէն բնութեան Տերոյ խառնեցեր շքանայան հոգին» Ե. օր Պենտեկոստէի, հարց ԳՁ.

Թէոդոս թագաւորի շարականը կրսէ անոր վրայօք. «Հիմնեցոյ զիկեղեցի, հիմնադրեալ ս. հաւարոյ» որ սչ թէ կը նշանակէ աշխարհական թագաւորն կը հիմնէ եկեղեցի կամ հաւատքն ուղղակի և անմիջապէս, այլ խօսքին լմաստ է թէ զբարեպաշտ թագաւորք յայսմ ամենայնի՝ յոր ինչ կարող էր աշխարհական իշխանութիւնն, ջանային այնու ձեռնտու լինել սրբոց հարց՝ ի վանել զմոլորութիւն հերձուածողաց և հաստատել զեկեղեցի կամ զհաւատաս):

37. Սբէոյ բարեխոսութիւն. «Որ անպարագրելի աստուածութիւնդ տեսուչ և բարեխօս իւր ուխտաւորաց», Ստեփ. նախավի. հարց ԳՁ.—«Որք ի մահու իւրեանց կենդանացան, ելին ի կամարն երկնից. խառնեցան ի գունդ զուարթնոցն, սոցա բարեխօսութեամբ ողորմեալ.—«Այսօր հրաւիրեցաւ յերկնից արքայութիւնն ս. Հովհաննէս—որ գտիկնութեանդ քո թողեր զփառս... բարեխօսեալ. ս. Սանդուխտի մանկունք ԳՎ.—«Ճայն բարբառոյ յանապատի, աղօթիւք սորա լուր մեզ: Յովհ. զլխամ. ողորմեա ԱՁ.—«Որ քոյին անարքինասէր... Տէր ս. Գրիգոր, անգաղար բարեխօսեալ: Նին ի վերապէն Սրհ. ԳՎ. Ննջեցելոյ շարականն մէջ ա՛լ խառնարան վերջին ընդհ. բոբոբոսն. վերահաս դատաստանը հաւատացեալներուն առջև դնելով՝ կը յորդորեն զանոնք Քրիստոսի աջ կողմը դասուելու արժանանալ:

38. Այս եռակի տեսակէտով, այսինքն շարականներու երաժշտական արուեստին կազմութեամբը, իմաստու ասացուածքի վսեմութեամբ և հայ. եկեղեցւոյ վարդապետութեան գանձարանն ըլլալովը հայ. եկեղեցւոյ շարականները մեծ յարգ և համբաւ ունին և ոմանք եւրոպական լեզուներու թարգմանուած են, ինչպէս 1. Յ. Նէվպելհիկացի հայագէտին Les-

hymnes funèbres de éEglise arménienne, L'ouvain, 1855
և L' Hymnologie arménienne. 2. Մկրտիչ Էմին ռուսերէնի
Թարգմանած է Վարդավառի, Ութօրէից, Հոգեգալստեան, Յով.
Մկրտչի, Պետրոսի և Պօղոսի, սրբոց Վարդանանց, ս. Հռիփսի-
մեանց, (Մոսկուա, 1879) և 3. Վենետիկցիներն ալ լատինե-
րէնի Թարգմանած են (1877) Աստուածածնի շարականները,
Laudes et Hymni at sS. Mariae Virginis honorum. Պիոս Թ. Ի
քահանայութեան յիսնամեային առթիւ, Էօթէն Պորէ հայագէտն
ալ, 1840 ին, իր ծանօթ գործին մէջ ս. Լուսաւորչի շարակա-
ն, և իտալացի Լուիճի Քարէր՝ ս. Հռիփսիմեանցը:

Ո՛չ միայն արդի ժամանակներու մէջ մեր շարականները
հայ. եկեղեցւոյ վարդապետութեան տեսակէտով մեծ յարգ և
համբաւ ունին, այլ և հին ատենն ալ, ինչպէս որ Կիռ Մա-
նուէլ կայսեր ատեն յունաց վարդապետներուն քովն ալ Կիռ
Մանուէլ կայսրը կը գրէ Ն. Շնորհաւոյն. «Ծանիր դայս, զի
զգայթակղութիւնս որ կայր ի սիրտս մեր յերգ» ձեր և ի պաշ-
տամունս որ առ Աստուած՝ բժշկեցաք քննութեամբ, վասն զի
ի մէջ ածաք և ծանեաք երևելապէս ի նոցանէ»: Սոյն խօսքը
կը յիշեցնէ Գրիգոր կաթողիկոս հաղբատացի վարդապետնե-
րուն գրած թղթին մէջ. «Վկայեցին եթէ ծանեաք յերգս ձեր և
յօրհնութիւնս որ է շարականդ որ առ Աստուած զհմարիտ
հաւատոյ ձերոյ ուղղափառ դաւանութիւն»:

39. Գրիգոր Տաթևացի ու Ստեփաննոս երէց ունին յի-
շատակարան մը «Վասն շարականաց թէ յոմէէ ասացան»:
Բայց հեղինակներու անունները չփոթուած են: Զ. օր. Մ.
Խորենացւոյ անունով կը յիշուին այնքան շարականներ, որքան
չէ գրած. մինչև անգամ մէկ շարականը կը յատկացնեն քանի
մը հեղինակներու: Ասոնց հեղինակը բանասիրօրէն կարելի է
գաներ. Կիրակոս պատմիչ Խաչի շարականները կը վերագրէ Ս.
դարուն: Սակայն խաչի տօները է. դարուն հաստատուած են
ու շարականներն ալ Սահակ Ձորափորեցի հայրապետը գրած
է: Անկէ առաջ Խաչի տօն հաստատուած չէր որ ասոր շարա-
կանն ալ ըլլար:

Ազախարութեան, մեծ պահքի շարականները ս. Մես-
րոպի անունով մնացած են, որ բանասիրական ինչ ինչ ցու-
ցումներով հաւանական չերևար: Ս. Սահակ գրած է կրօնն,
Մաղկազարդի «Որ վերօրհնիս», Ղազարու յարութեան և Աւագ

չաբաթի շարականները, Մենդեան առաջին օրուան օրհնութիւնը Վորհուրդ մեծ հարցն, իսկ Մեծայրույնները կը վերադրեն և դարու Խորենացոյն: Սակայն և այնպէս Մեծացուցէն Ս. դարու չի պատկանիր, այլ Ը. դարուն, որովհետեւ Ը. դարէն առաջ ս. Աստուածածնի տօներէն և ոչ մէկը հաստատուած էր, ինչպէս պիտի տեսնենք իրենց շարականներու կարգին մէջ:

Քիչ բացառութեամբ շարական մը գրած են, երբոր ունէ տօն մը կատարուած է: Անտօն Անապատականի, Առաքելոց, Մարգարէից շարականներն ալ կը վերագրեն Մ. Խորենացոյ, բայց ոճի տարբերութենէն կը տեսնուի որ աւելի վերջին դարերու գործ են, մանաւանդ որ այս տօները վերջերը հաստատուած են:

40. Ս. դարու մեր եկեղեցոյ մէջ փայլող լուսափառ փարոսներէն ու հաստահողոյս սիւներէն մէկն էր Յովհ. Մանգակունի մեծանուն հայրտպետը: Մեր հին մատենագիրներէն և ոչ մէկն որոշակի նշանակած է այս հայրապետին ճիշտ թուականն և ծննդավայրի մասին համաձայն չեն: Ստեփաննոս Ասողիկ կը գրէ թէ ծնած է Մախնոս գեղը, իսկ ուրիշներ տարբեր կը գրեն: Փարպեցոյն չառ Վահան գրած թղթէն զիտենք թէ Գիւտ կաթողիկոսին եղբօրորդին էր սա: Ըստ հ, Բարսեղ վ. Սարգսեանի Վենադատութիւնք Յովհան Մանգակունոյ և իւր երկասիրութեանց վրայ գործին, էջ 21, Մանգակունին ծնած է 400-ին մօտ, 450-ին քահանայ ձեռնադրուած, 454-ին Տիգրանէն վերադարձած, 484—485 կաթողիկոս և 498-ին վախճանած:

Վենետիկի վանքը, 1345-ին գրուած Մաշտոցին վերջը շարաբարձեան հայրապետոյն հայոց ընտիր պատառիկ մը կայ որ Յովհ. Մանգակունոյ համար կ'աւանդէ թէ «՝ նոյ գիր գրու հոյ. ժամերգութեան: Հ. Բարսեղ, դարձեալ նոյն գործին մէջ, էջ 26—28, դիտել կուտայ Վիշտապարաննիս շիրք բառով երկու բան կը հասկցուի. 1) ժամակարգութեան վերաբերեալ աղօթք, մայթանք, քարոզք, երգք, և ամենայն որով կը կազմուի ժամերգութեան ամբողջական շէնքը, կամ գիրքն, որ Մանգակունիէն յառաջ կամ գոյութիւն չունէր կամ որ ինչ հաւանազոյն կը թուի՝ միայն սաղմոսերգութեանց, ընթերցուածոց և աւետարանի կարգացմանց մէջ կը կայանար: 2.

Նշանագիր կամ խազ երգոց և շարականաց, ըստ ութ ձայնից: 2. Բարսեղ կեզրակացընէ թէ Մանդակունիէն առաջ «ժամակարգութիւնը բաղդատամբ շատ անկազմ ու անկերպարան էր: Մանդակունին եղաւ որ մեր ժամակարգութեան բնորոշ կերպարանք տուաւ: Նախ յօրինեց խորին աղօթքներ, քարոզներ, մաղթանքներ և օրհներգներ՝ իրենց յատուկ և քաղցր եղանակներով ու խազերով, երկրորդ, այն սաղմոսականոնները, ընթերցուածքները, աւետարանները, երգերը կամ նուագներն որ իրեն ատեն կը գործածուէին անշուք ու ցրուած կերպով, գեղեցկադիրտօրէն հիանալի վայելչութեամբ և հանճարեղ կերպով հիւսեց իրարու հետ: Մաւանդեն թէ «կանոն տապանակի տեառն, շարականը դրած ըլլայ, բայց հաւանական չերևար ոճէն դատելով: Ս. Հռիփսիմեանց համբարձին ալ Մանդակունայ կը վերագրուի, բայց ս. Հռիփսիմեանց տօնն է. դարուն հաստատուած է. հետեւապէս ս. Հռիփսիմեանց համբարձին աւելի Օձնեցուն կերեւայ, մանաւանդ որ այս հոջօրչիին տաղաչափական արուեստն այբուբենական կարգաւ է: Այդ ձևը մտաւ հայոց մէջ է. դարուն: Ուրիշ շարականոցներու մէջ Յովհ. Մանդակունայ կընծայուին այն շարականները զորոնք ուրիշներ Մ. Խորենացւոյ ու Անանիա Շիրակացւոյ կը վերագրեն: 2. Տաշեանի «ցուցակ ձեռագրաց». էջ 523. Թիւ 222, 1313-ին գրուած շարական մը հռչականուն հայրապետին կը ընծայէ «կանոն ս. Առաքելոց», «կանոն դալստեան», «կանոն Յովհ. Մկրտչի». ս. Գրիգոր Լուսաւորչի «Ով երջանիկ» շարականները, թէև ոչ հարագատ:

41. Այս հայրապետէն ետքն է որ յետագայ ծաղկող մատենագիրները չեն բաւականանար լոկ առիթներով և օրհո-բիւններով, այլ կը յօրինեն շարականներ ու դանձեր որոնց ընտրութիւնն ըրաւ Բարսեղ ձոն է. դարուն որ Շիրակի դպրեվանքին առաջնորդն էր: Ներսէս Գ. Շինող կաթողիկոս երբ Դունայ մէջ ժողով գումարեց (645) եկեղեցական ինչ ինչ խնդիրներու կարգադրութեան համար, Բարսեղ ալ ներկայ էր այդ ժողովին, ուր իրենց յանձնուեցաւ ընտրութիւն ընել շարականներու, որոնց թիւը չափազանց շատնալով ժամերգութեան խանգարման պատճառ կըլլար, այնպէս որ Վարդապետին Բագաւանի եկեղեցւոյն մէջ հարկաւոր է եղեր ութ զանա-

զան հարց փոխել: Բարսեղի ընտրած շարականները կոչուեցան ձօն—ընտիր:

Թէև ամէն շարականոցի սկիզբը ծննդեան շարականները կընծայեն Մովսէս Խորենացւոյ, նաև աստուածայայտնութեան ճրագալոյցի կանոնն ալ, «Ուրախացիր, սրբուհի», սակայն Վարդան վրդ. «Անթառամ ծաղկի» տեսութեան մէջ աւելի Բարսեղ ձօն վրդ. ի կուտայ այդ շարականը: Ճրագալոյց բառը յունարէնի հետևողութեամբ եղած է. ինչպէս նաև լատիններն ալ լատին առիւծ, որովհետև ճրագալոյց հին ատեն կը կատարուէր իրիկուան մութին՝ ճրագները վառելով: Բայց մեր մէջ սովորութիւն եղաւ ճրագալոյց կոչել բոլոր ժամակարգութիւնն աստուածայայտնութեան նախատեսակին, նաև Զատիկինն ալ: Ճրագալոյցի օտօնը հիներէն մէկն է: Հարցը ԴՁ. «Որ դասուց անիմանալին աստուածաբանօրէն բաւական նրբութիւններ կը բովանդակէ և կը մատնանչէ հեղինակին ս. Գրքի հմտութիւնը: Աստուած բազմաչեայ քերովրէից անտեսանելի կ'երգէ: Անտեսանելին Աստուծոյ ստորոգելիներէն մէկն է: Հիներէն Դիոնեսիոս Ոսկերեբան, Գրիգոր Նիւսացի, Սպիփան, Կիւրեղ Աղեքսանդրացի, Կիւրեղ Երուսաղեմացի այդ վարդապետութիւնը կը ջատագովեն: Արևմտեան վարդապետներն ալ ս. Օգոստինոս, Ամբրոսիոս ու Հերոնիմոս արևելցիներուն համեմատ են այս մասին:

Սուրբերը միայն կրնան տեսնել Աստուած այսինքն ճանչնալ անոր էութիւնը, ինչպէս մեր շարականներն ալ կ'երգեն, «Որ անպարագրելի աստուածութեանդ տեսող և բարեխօս իւր ուխտաւորաց» (հարց ս. Ստեփանոսի), «Որ յանճանելին մերձեալի լոյս հոգի երբորդութեանդ» (մանկունք Ոսկերեբանի): «Զի լոյսն անտես իմանալի մաքուր հոգւոց քեանչէ» (նորաստեղծեալ): Ճրագալոյցի մանկունքի մէջ կ'երգուի Աստուծոյ բանին հրաշալի ծագումը—ծնունդը, որ իբրև հոգի փայլատակեալ՝ բնակեցաւ մարմնի մէջ, որուն համար երկինք կը ցնծար հրեշտակներով և երկիրս ալ հրեշտակներու յայտնութեամբ կ'ուրախանար: Եւ ս. Աստուածածնի բարեխօսութիւնը խնդրելով՝ զայն կը կոչէ «անհաս տնօրինութեան մայր և բոլորից փրկութեան մայր»:

Վարդան վ. Բարսեղ ձօնի կ'ընծայէ նաև Յարութեան հարցերը: ԲԿ. ԳՁ. ԳԿ. ԴԶ. ԴԿ. հարցերն իրենց ոճի վանմու-

Թեամբ գերազանց ասացուածքներով կ'երևան որ Բարսեղ Ճօնի պիտի ըլլան որ է. դարուն միակ շարականագէտ ու երգահիւսը կ'երևայ հայոց մէջ:

42. Հին հայերէնն որ Զ. դարուն մարը մտնող արևու մը պէս իր ճառագայթները ժողովելով հորիզոնէն կը հեռանար, լիալիր լուսնի մը ճաճանչներով երևան եկաւ է. դարուն մէջ. Այս դարը մեծ կարևորութիւն ունի թէ հայերէն լեզուի պատմութեան և թէ եկեղեցական տեսակետով: Լեզուի տեսակետով կարևոր է, որովհետև սահմանագլուխ մէ հին հայերէնի կամ գրաբարի ու հին աշխարհաբարի կամ նախնեաց ռամփօրէնի միջև: Դրաւոր լեզուի մէջ կը մտնեն ռամփօրէն բառեր ու ոճեր, գրաբարի անկում. Եկեղեցական տեսակետով ալ կարևոր է, որովհետև Զ. դարուն մարմին առած հայ եկեղեցւոյ ինքնուրոյնութիւնը կը կատարելագործուի, եկեղեցական նշանաւոր դէպքեր կը զատահին, նուիրական երգեր կը շատնան և զանազան տօներ կը հաստատուին:

43. Զ. դարուն վերջերը կրկին կաթողիկոսութիւն ունէինք, որուն պատճառը յունաց Մօրիկ կայսրն էր: Ասիկա, Մովսէս Բ. կաթողիկոսին ի հեճուկս, որ շընդունեց կայսեր առաջարկութիւնը Քաղկեդոնի ժողովին մասին, և որուն կաթողիկոսութեան առաջին տարիները կարգադրուեցաւ հայոց տոմարը, Աւանցի մէջ Յովաննէս անունով մէկը կաթողիկոս դրաւ, իսկ Մովսէս Դուինի մէջ մնաց կաթողիկոս:

616-ին Աբրահամ ծայրայեղ հակաքաղկեդոնեան կաթողիկոսին վերջին տարիները ջնջուեցաւ Աւանցի կաթողիկոսութիւնն և դարձեալ մէկ ընդհանրական կաթողիկոսութիւն մնաց: Այս կաթողիկոսին ատեն, 596-ին վրացի Կիւրթոն եպիսկոպոս որ Մովսէս կաթողիկոսին ձեռնասուն էր, աշակերտն ու կաթողիկոսարանի երևելի անձերէն մէկը, Դրանիկ եպիսկոպոս, Քաղկեդոնի ժողովն ընդունելով՝ վրացիները հայոց եկեղեցւոյ իրաւասութենէն բաժնեց:

Դ. Խաչկանց.

(և՛ շարունակուի)